

Գեղարքունի

1
1/2

ՀԱՌԱՉԱՆՔ




1910

ՏՊԱՐԱՆ ՕՆՆԻԿ ԲԱՐՍԵՂԵԱՆ ՆԻ ՈՐԴԻ

ԿԱՂԱԹԱ - Կ. ՊՈԼԻՍ

ՀԱՅԱՔԱՆՈՑ Բ. ԱՉԵՏԵԱՆ Ի Քի.



† ՄԱՆԱՍԷ ԶԷՎԻԿԵԱՆ

5523 Ք. Ա,
5523 Ք. Ա,
5523 Ք. Ա,



Վշտաւայտ Հա՛յր,

Մարդաստոյզ գաղանին Համիտական բռնութեան,
Անագորոյն մեծ զո՛հը՝ անմոռացը յաւիտեան,
Նորարողը՛ջ այդ վարդին թօչնիլն հասած գարունի,
Սրցունքն աչքիդ՝ լաց, երգէ՛ որդեկորոյս ձերունի.
Սըրտիդ խոցը թող ըլլայ քեզ ներչնչող վեհ մուսան,
Էջեր լեցնես, չի բուեր ծով ցաւերուդ, հէզ գուսան :

* * *

Չորցուր արցունքն ո՛վ խեղճ հայր, լացէն չորցած
աչքերուդ,
Երկար եթէ լսս, ողբաս՝ ատկէ չկայ քեզ օգուտ.
Վահանն այդ սէգ՝ ձերոյթի քու տիրուն զողոչուն,
Իբրև հրեշտակ խրկուած քեզ, կրկին եղաւ զուարթուն
Գիտցի՛ր ո՛վ հայր, Մանասէդ, այդ զաւակը թանկագին
Երանի քեզ որ ծնար, զերդ փառք, պատիւ Հայ Ազգին :
Ազգէն քեզմէ աւելի արիւն արցունք չազատուած
Նուէր մ՛ոչ ոք ըրած էր կեանց զաւկիդ հետ անմոռաց :

ԾԵՐՈՒՆԻՒ ՄԸ ԽՈՐ ՀԱՌԱՉԱՆՔԸ



Կը ինդրեմ ազգիս ներեցէք անձիս
Ընթերցող անձինք տեսնելով կ'անցնիք
Լաւ դիտեցէք տողերուս յարեւանցի մի անցնիք :

Սնդրանիկս էր Մանասէ Չէվիկեան
Ննեալ յՕրթագիւղ 1880 ամեան
Ուսանող բժիշկ դպրոցին Օսմանեան
Խոհական, կատարեալ, լի չնորհօք ամենայն
Սէք ծագիլի գարնանային քսան և ութ ամեայն

* * *

Յորեկը դպրոց գիշերը տունըդ
Չափազանց կարդացիր փախցուցիր քունըդ
Որմը սենեակին վկայ թող լինի
Ուր հոն գարնէիր ուտըդ երբեմնի :

Փափաքդ յոյժ էր բժիշկ ըլլալու
Տիպլոմ առնելու փառք ստանալու
Ջունէիր գաղափար հայրըդ մոռնալու
Այլ էր խոր ձերութեան մէջ մխիթարելու :

Էնդապատառ կղայ երբ ստացար տիպլոմ
Քաջակերիչ ջատագովութեամբ ստացար պաշտօն
Յոյժ ուրախացայ յուզուեցայ գուարթուն
Ապագայ հմայիչ երաշներով օրորուն :

Մէկ հատիկ դաւակ անուշիկ որդի :
Երբ կ'անօթեկնայիր կուտէիր հորթիկ
Սենեակդ մութ էր մայրիկդ ալ խօրթ էր
Թափած արտասուքներն գետեր կը յորդէր :

Հիւանդի կ'երթայիր չ'ունէիր բազար
Դեղագիր գրեցիր քանի մը հազար
Մասնագէտ ըսելով քեզ տուին նազար
Դեղագործդ էր Բանկալթի հանգուցեալ Չէզար :

"

Երանի այն օրն որ մայրիկդ տուաւ քեզ օրրան
Կաթնտու պտուղներ տուաւ քու բերան
Հայրիկդ ձերացած տէր կղաւ թոռան
Գերեզմանդ Մերսին չ'ինել տամ խորան :

Ուր է այն քահանան որ մկրտեց քեզ յաւազան
Մեծ յոյս ունէի թէ պիտի ըլլայիր ձեռքս գաւազան
Գացիր Բեթլեհեմ գլուխդ բերիր այս խազան
Գառան պէս լափեցին քեզ վայրի գազանք :

Երուսաղէմ գացիր մահտէսի չեղար
Բեթլեհէմ գացիր նոր տօքթօր կղար
Բոլոր ազգերուն սրտիկը մտար
Վայրագ բռնապետին անձնատուր կղար :

Գացիր Երուսաղէմ միշտ յօղուած տուիր
Բեթլեհէմ քաղաքին մեծ համբաւ տուիր
Դրկած նամակիս դարձը չի տուիր
Հեռագիր զարկի հայր չը կ'ոչեցիր :

Իզմիրեան հայրիկն կ'ուզեր քեզ անանազ
 Խիստ արգիլուած էր վանքէն դուրս ելլալ
 Մեղմանալով կ'սպասէր հրամանս ելլալ
 Կ'ուզէր հետդ խօսիլ և քեզի տեսնալ :

Գոցցես երթայիր ձիով լահիան
 Մինչև որ ելլար դարձիդ հրամանս
 Նախանձոտ ձեռքեր օրին Համխտեան
 Վիճակ հանեցին Խալ-Իւլ-Բահման

Ձէի կամենար ամայի տեղուանք
 Թողլով քու հայրդ քոյրդ միս մինակ
 Ձէի ուզեր զրկել քեզի պանդուխտ տեղ
 Բռնապետը քննեց քեզի երկու հեղ :

«Բօմիթէ» ըսելով քեզ բանտարկեցին
 Սենեակդ մաքուր խիստ խուզարկեցին
 Զգտան սրղտոր ոչինչ չատ ցաւ զգացին
 Շատ ամօթահար ետ դարձան գացին :

Չունէիր մայրիկ ունէիր հայրիկ
 Չարիք ընողին կ'ընէիր բարիք
 Միրտս ընցուցաւ չափազանց հարիք
 Կ'աղաղակէի ա՛խ ո՛ւր ես տղիք :

Բռնապետը տորաւ կենդանադիրդ
 Հարց ու փորձ ընելով զտաւ հայրիկդ
 Մագերը փետտեց օրիորդ քոյրիկդ
 Սևեք հագած սա միշտ կ'ըսէր լացքդ :

Ձէի զխտեր գլխուդ դաշիք փորձանքըդ
 Բոլորն ալ զուր գնաց ա՛ն ու տանջանքըդ
 Հարցուցինք Համխտին ի՛նչ էր յանցանքըդ
 Որ պատճառ եղաւ անմեղ արեանըդ :

Թչնամբներդ կեղծ կրակներու գան
 Ասանկ փորձանքներ երթան ու չգան
 Գօլանձեան եղբարք դանախներու գան
 Եկէք որ տեսնաք սրտիկիս եարան :

Օտար ազգերու յօղուած տուած ես
 Ֆէտայի խուճիքն ծանօթ եղած ես
 Ազգդ փրկելու շատ հոգ տարած ես
 Պատանքդ սպխտակ ծախու առած ես :

Ծաղիկ հասակիդ մէջ դառն օրեր տեսար ,
 Բազում ցորեկներ արեւ չը տեսար ,
 Սենեակդ խոնաւ դասերդ արդար ,
 Բնաւ մէկու մը երես չի տեսար :

Ապերջանիկ եղար չը հասար փափաքիդ
 Երթալ ու տեսնել հայրենիքդ Արապկեր
 Դիչեր ցորեկով եղայ լալախան
 Անգութ բռնաւոր վայրագ վարչութեան :

Հեռագիր զրկեցին Խալիլ-Իւլ-Բահման
 Խիստ պատուէր տուին Պապը-Չարթիեան
 Բօլխը կ'ըսէր «Ներտէ պու տտամ»
 Կատաղի միտքով գացին զեղբարան :

Բօխար կանչեց Տօքթօր Չէվիկեան
 Բանէ մը լուռ չունէր միամիտ տղան
 «Էֆէնտիմ» ըսելով ցատկեց ոտք ելաւ
 Յանկարծ տեսաւ բանտին դուռը բացուեցաւ :

Նոյն սրահուն իր կարմիր գոյնը փոխուեցաւ
 Շղթայ ու կապանք տեսնելով սաստիկ յուզուեցաւ
 Բռնապետը կ'ըսէր շուտով կանչեցեք
 Ունեցած վարքը խելոյն ջնջեցէք :

Գրեչդ մաքուր, դուչիկդ համբոյր
 Օձիկդ անցուցին երկաթէ շտրուր
 Գլուխդ դրին կրակէ մի խոյր
 Իբրև թագաւոր Հայոց դու Պարոյր :

Քեզ չարչարեցին Գրիտոսի պէս
 Մասնազէտ բժիշկ Իփօքբատի պէս
 Վերցուր գլուխդ գերդաստանդ տես
 Եղայ խելագար մոլորեալ ոչխարի պէս :

Առաջնորդը գնաց կառավարիչին
 Բանտապահը կանչեցին «Տօքթօր վար» ըսին
 Կուզէր քեզ տեսնալ «Նասաք տրը» ըսին
 Մահանդուրժիկի տանջանքներ տուին :

Առաջնորդը ըսաւ մեզք եղաւ տղին
 Վարքը տեսնելով տեղի չը տուին
 Կուզէիր արբենալ օդի չը տուին
 Թուրք գինուորներ քեզ բռնաբարեցին :

Թրէնը սուրեց Նափա կայարան
 Շատ մը վախցար որ կ'ելլաս կախաղան
 Երակդ քննէր մի Տօքթօր Վահան
 Կուզէին տանիլ խելոյն դեղարան :

Նւնէիր բազում ծանօթ ազգական
 Խուժելով եկան Նափա կայարան
 Գօլանձեան եզրաք կրակներու գան
 Եկէք որ տեսնէք սրտիկիս հարան :

Պոլիս բերելու հրաման հանեցին
 Շողենաւը սուրելով մեկնեցաւ Մերսին
 Բօխար կ'ըսէր Տօքթօրը վերսին
 Նաւապետը ստիպեց «Մարթթ վերիսին» :

Նաւապետը կ'ըսէր Աստուծմէ գտնաք
 Ասանկ կորիճին արիւնը մտաք
 Կուզէի զիտել չունէի զիտակ
 Բը ինկած էիր աջն տեղ միս մինակ :

Տարած էին քեզ Մերսինի բանտը մուլթ
 Բժիշկներ հասան չունէին ումուտ
 Խմելով թոյնը եղար կաս կապուտ
 Չի մեղքցար գոնէ ձերունի պապուտ :

Չո՞ն գացիր անգուլթ վայրագ գազանին
 Լսեցինք սարսափահար ճնչիւնդ բանտին
 Հեռագիր դրկեցին Առլթան Հաւիտին
 Դիակդ յանձնեցին բօլիս Սատրղին :

Մերսինի բանտն էր խաւար և մութ
 Շատ դարձաններ չորաւ մի օգուտ
 Խրմած ևս թոյնը եղած ևս կապոյտ
 Տեղեկութիւն չունէիր որ ըլլայի անսիրոյթ :

Բանտէն հանեցին դիակը կապոյտ
 Տեղեկութիւն չունէիր որ ըլլայիր հմուտ
 Որոգայթ մահու քեզի լարեցին ,
 Յոշտիչ գազանին գիրիը նետեցին :

Մերսին քաղաքին մեծ յուզում տուիր
 Բանտապահին բնաւ գաղտնիք չտուիր
 Ազգիդ սիրոյն համար անձդ զո՞ տուիր
 Ընկերներէդ ոչ մէկը դաւաճանեցիր :

Վերջ տուիր այխարհիս քաչեցիր ձեռքըդ
 Բռնաւորը չի ձգեց ևս գայի ոտքըդ
 Իցիւ թէ տեսնայի սպիտակ դագաղըդ
 Արտասուենքով թրջէի երեսի քօղըդ :

Չանգս'ը հսկեց սուգի եզմնակ
 Սգակիր եղան բոլոր քահանայք
 Ողբաձայն կ'երգէին դպրոցական տղայք
 Եւ արտասուէին բոլոր հանդիսականք :

Մերսինի առաջնորդը շատ ցաւ իմացաւ
 Երբ տեսաւ Տօքթօր Չէվէկեանը անցաւ
 Հայ ազգին բոլոր սրտերն թունդ էլաւ
 Գոյժդ հեռագրատունները հազորդուեցաւ :

Չունէիր մայրի'ի որ ըսեր քու լացըդ
 Սև հողած քոյրերդ միշտ կ'ըսէին լացըդ
 Երթայի Մէրսին տեսնայի խաչըդ
 Համբուրէի անմեղ քու հողակոյտդ :

Աւագ հինգշաբթի էր որ տեսիլք մը տեսայ
 Թոռուցի մի աղաւնի աչքովս տեսայ
 Չի հասնէի այն պահուն մահազղղ տեսայ
 Որ ինձի բերին իսկոյն խելակորոյս եղայ :

Քսանուութ տարիքով
 Հօրդ մէկ հատիկ
 Հալով ողբալով
 Ըրինք սև Չատիկ :

Նունէիր մէկ բարեկամ որ տար քեզ խորաս
 Մչքերդ փայլուն գոյնըդ սպիտակ
 Իջար գերեզմանին հողերուն յատակ
 Ազգիդ սիրոյն համար եզար նահատակ :

Շողենաւդ էր Մէսաժէր տարաւ քեզ իրաւ
 Ի՞նչ անույի փորձանքներ գլխուդ բերաւ
 Գօրանձեանն Եարութիւնն էր քեզ տուաւ բերան
 Ողբացինք ամէնքս քու սուգդ միտքերան :

Հայրիկդ դժնդակ կսկիծով կուլար
 Տողերս չարեցի 11 յունալար
 փողոցները չրջելով եղած ևմ չուար
 Ուղեղս խանգարուած կ'ըլլամ խելագար :

Խենդ ու խեղար Պատրիարքարան վազեցինք
 Թաշկինականիս արտասուենքով թրջեցինք
 Մարտ 11ին սև գրոչակ պարզեցինք,
 Սևեր հագած քոչրդ Սուրբ Փրկիչ յանձնեցինք :

Գացիր Բէթլէհէմ պարծանք ունեցար
 Դեղագիր գրելու միջոց չ'ունեցար
 Բնաւ ամուսնութեան փափաք չ'ունեցար
 Դրբիկեցիր սև հողը գաւակ չ'ունեցար :

Գացիր Բէթլէհէմ մէկ մըն ալ չ'եկար
 Անհամբեր կ'սպասենք նամակդ չ'եկաւ
 Այս ինչ փորձանք է դուխդ եկաւ,
 Որով ծնողքըդ շատ թշուառ եղաւ :

Խորհելով խորհելով չեմ գտնար չարան
 Անուշահոտ ծաղիկներ կը բուսնին դարնան
 Հեռագիր գրողին ձեռքերը չորնան
 Գազան բոնապետին աչքերը քեօրնան :

Հանգուցեալ մայրիկդ թողուց յիշատակ
 Պատկերդ գծելու չ'ունիի քանակ
 Թըշնամիդ յաղթելու չ'ունէի բանակ
 Սըրտիկս մխեցիր խանչար ու դանակ :

Սև գրավաթ կապել տուիր ձերունի հօրըդ
 Դերեզմանը չի տեսար հանգուցեալ մօրըդ
 Ծաղիկ հասակիդ մէջ գրբիկեցիր սև հողըդ
 Բազդը եզանակներով կը հնչէիր փողըդ :

Կայնիմ եկեղեցիի դուռ չեմ կրնար տեսնար նամանդ
 Սենեակդ մտնելով միշտ կ'տեսնեմ սպիտակ հաւանըդ
 Պատերը փտտեցաւ մարզանք ըրած պարանըդ,
 Ծաղիկով զարդարեցի գրասեղան ու դարանըդ :

Մէկ հատիկ գաւակ գառան պէս
 Նահատակեցիր դուն քեզ,
 Դուն չես կրնար ըլլալ մեզի պէս
 Մենք պիտի ըլլանք քեզի պէս :

Հանգուցեալ մայրդ քեզ կընէր տատիկ
 Ծերութեան աղօթքս այս ըլլայ կտակ.
 Վրան ուլ արծի ու թափի կրակ
 Յոշտիչ գազան Ապտ-իւլ-Համիտին :

Հայրդ՝ ՊՕՂՈՍ ԶԷՎԻԵՍՆ

11 Յունուար 1910
Կ. ՊՈԼԻՍ



553
p. 14
P. U.

№ 5523

P. U.

N^o 5523